

# Ashughagan

Source gallica.bnf.fr / Bibliothèque nationale de France

Trents, Kurken. Ashughagan.

1/ Les contenus accessibles sur le site Gallica sont pour la plupart des reproductions numériques d'oeuvres tombées dans le domaine public provenant des collections de la BnF. Leur réutilisation s'inscrit dans le cadre de la loi n°78-753 du 17 juillet 1978 :

\*La réutilisation non commerciale de ces contenus est libre et gratuite dans le respect de la législation en vigueur et notamment du maintien de la mention de source.

\*La réutilisation commerciale de ces contenus est payante et fait l'objet d'une licence. Est entendue par réutilisation commerciale la revente de contenus sous forme de produits élaborés ou de fourniture de service.

Cliquer [ici](#) pour accéder aux tarifs et à la licence

2/ Les contenus de Gallica sont la propriété de la BnF au sens de l'article L.2112-1 du code général de la propriété des personnes publiques.

3/ Quelques contenus sont soumis à un régime de réutilisation particulier. Il s'agit :

\*des reproductions de documents protégés par un droit d'auteur appartenant à un tiers. Ces documents ne peuvent être réutilisés, sauf dans le cadre de la copie privée, sans l'autorisation préalable du titulaire des droits.

\*des reproductions de documents conservés dans les bibliothèques ou autres institutions partenaires. Ceux-ci sont signalés par la mention Source gallica.BnF.fr / Bibliothèque municipale de ... (ou autre partenaire). L'utilisateur est invité à s'informer auprès de ces bibliothèques de leurs conditions de réutilisation.

4/ Gallica constitue une base de données, dont la BnF est le producteur, protégée au sens des articles L341-1 et suivants du code de la propriété intellectuelle.

5/ Les présentes conditions d'utilisation des contenus de Gallica sont régies par la loi française. En cas de réutilisation prévue dans un autre pays, il appartient à chaque utilisateur de vérifier la conformité de son projet avec le droit de ce pays.

6/ L'utilisateur s'engage à respecter les présentes conditions d'utilisation ainsi que la législation en vigueur, notamment en matière de propriété intellectuelle. En cas de non respect de ces dispositions, il est notamment possible d'une amende prévue par la loi du 17 juillet 1978.

7/ Pour obtenir un document de Gallica en haute définition, contacter [reutilisation@bnf.fr](mailto:reutilisation@bnf.fr).

ԱՇՈՒՋԱԿԱՆ

3129


ՀԱՅՐԴԻՆ ԹՐԵՆԸ

ԱՇՈՒՊ, ԱԿԱՆ



Basıldığı yer: Becit matbaası

1934



## “ԱՅՈՒՂԱԿԱՆ, Ը



Վերջին տարիներս, Պոլիս Թէ արտասահման, զրական քննադատներ յաճախ ողբացեր են մեր բանաստեղծութեան անկումը։ Հրապարակ նետուած քանի մը հատորներ, առհասարակ մաքուր ու յղկուած լեզուով, կազապարատիա են յաճախ, պաշտօնական տարազով մը, բայց ներշնչումի եւ յուզումի բացակայութիւնը զանոնք միջակէն իսկ վեր չբարձրացուց։

Չէ՞ որ բանաստեղծութիւնը ամէն բանէ առաջ, յայտնութիւնն է խոր յուզումի մը, մերթ ընդ մերթ Թրթուցումը ներքին ցնցումներու, հրայրքներու եւ կեանքէն մեզի փոխանցուած զեղեցկութիւններուն, որոնք մեզ կը տագնապեցնեն, ու մեր ինքնազիտակցութեան մէջ կազմուելով, դաշնաւոր խօսքերու միջոցաւ մարմին կ'առնեն եւ հասարակաց նոյն զզացումը կ'արթնցնեն մեր մէջ։

Որքան ալ ամբողջովին չարդարացնէ բանաստեղծութեան այս լայն սահմանը, Գուրգէն Թրենցին «Ա. ԾՈՒՂԱԼԻԱՆ» մեզի կը բերէ ապրուած և աներու զրաւիչ շարք մը, որոնց խորը իսկական բանաստեղծը կը յայտնուի, ինչ փոյթ Թէ երբեմն զինքը մեղադրենք տաղաչափութեան անհարթութիւններուն համար։

Առանց յուզելու հոգեկան բարդ վիճակներ, մեծ վիշտեր ու տագնապներ, Դ. Թրենց եսապաշտ մենասիրութեան մը մէջ ամփոփուած, կարծես ինքզինքին համար միայն զրած է, հոգեկան վայելքի մը մղումին տակ։ Այս իսկ պատճառով գտած է իր հոգիին Թոփչըլ, եւ անկեղծութիւնը, որ առաջին յատկանիշներէն մէկն է այս քերնուածներուն։

Կինը եւ բնութիւնը.— ահա իր ներշնչումին աղօրիւները կինը՝ տագնապեցնող միշտ, իր հրապոյրի յաւիտենական ձեւերուն մէջ, իր լնծայաբերած բայց կիսասքող շնորհներուն բաղցրութեանը մէջ.— Բնութիւնը, մը շուշով պարուրուած զիւղի մը, որուն պատկերները քեր. Խողին յիշողութեան մէջ յուզումի պատառիկներ կը ցանցընեն: Եւ քերթողը, անփոյթ՝ արուեստի փնտուուած ու ճարտար ձեւերուն հանդէպ, պարզօրէն ու մանաւանդ բրմահաճօրէն կը կենդանացնէ: Երկուքն ալ:

Զգայավառ հողի մըն է ֆուրզէն Թրենց, սիրատարփ պատանիի մը հողին զրեթէ, չնչին նօթէ մը, երգէ մը, երանգէ մը, կիսաբաց տեսիլէ մը մշտախուով ու դիւրախար: Այս միամտութիւնը, անսպառ խանդավառութիւնն ու տեղտեղ անխառն պաշտումը յատկանիշներ են, որոնք զինքը կը մօտեցնեն մեր ժողովրդական երգիշներուն, եւ ատով կ'արդարացնեն զիրքին ընդհանուր խորագիրը. **Ս. ԸՆԿԵՐԱԿԱՆԻ:** Որովհետեւ ինչ որ թօն կուտայ այս պարզ տաղերուն, արտայայտութեան քմայքոտ եղանակն է, միմիայն զեղեցկուեեան հրայրքովը բոնկած ու թեթեւ մը տագնապող այս հողիին:

Ասիկա կը կազմէ: Գ. Թրենցի ինքնատպութիւնը:  
Երկշոտութեան, համեստութեան թեթեւ շուք մը կ'անցնի **Ս. ԸՆԿԵՐԱԿԱՆԻ** վրայէն, ինչ որ զինքը աւելի սիրելի ու համեղ կը դարձնէ: Զուտպ է ցանկութիւնը այս տարփավառ քերթողին, որ կնոջ մարմնին պաշտամունքը ունի, բայց զայն միշտ պահած է պատուանդանի մը վրայ, կամ անոր վրայ նետած է քողը խորհուրդին: Այս խորհուրդը եթէ չենք զաներ յաճախ տողերէն ներս, բայց քերթուածներուն աւարտին նետ կ'զզանք որ կ'իջնէ ու մեր մէջ կ'արքնցնէ նոյն հրայրքը կամ նոյն սարսուոր: Հաղորդութիւնը ընդմէջ քերթողին եւ ընթերցող հոգիներուն, սրտազրաւ յաջողութիւն մըն է: (**Ս. ԸՆՎԱՆԻ ԽՊԱԵՐ, Ա. ՊՐԻՒՐԻՆ Առջեւ, Ռապէս յուռաուրբ:**)

Իր հաւատամքը վարուժանի հաւատամքն է. **Ռ. ՏԱՐԱՓԻ ՄԱՐԴԻ,** բայց չկարենայ դաշիւ մեզ:

Բանաստեղծը լաւագոյն դասաւորումը ըրած է: Իր քերթուածներուն:

Արդարեւ առաջին մասը (**Յիւրացան Տաղեր**) զանազան ժամանակներու մէջ զրուած, աչքառու է: Նիւթերու եւ արտայայտութեան այլազանութեամբ, բայց զեղեւող ու պրապող քերթողը կը մատնանշէ: Տեղ տեղ ազդեցութիւններ ալ չեն պակսիր. **Հ. ՃՃԻՒՇԻՆԵՐ** ու **Գ. ՎԱԳԻՆԻ** վարուժանական շեշտ մը ունին: Բայց բանի շրջանը կը

փոխուի, կը բարեփոխուի նաև բանաստեղծին արուեատը Փնտոտուք չկայ այլեւս, նիւթերը պզտիկ տեսիլներ են, զրաւիչ՝ իրենց կառուցուածքով եւ երանգաւորումով։

Երկրորդ մասին մէջ մանաւանդ (Սրբի Տաղեր) բանաստեղծը զտած է շեշտը իր հոգիին, թօնը յուզումներուն եւ հարազատ փափկութիւնը իր տարփոտ, անտեսանելի սիրականի մը մշտակարօտ դողովը յարատագնապ իր սրտին։

Զուսպ ցանկութիւնը, սիրաթոիչ յոյզը ենթահողն է այս քերթուածներուն, որոնց վերեւ տեսիլները կը բռնկին զունագեղ ծաղիկներու պէս, մերթ փափուկ ու նքբին, մերթ հրավառ ու զինովցնող։

Իմաստութեան զրաւիչ կայծեր երբեմն յանկարծ մտածումդ կը բռնեն ու կը զամեն, երբ անխկա բառերու նուազով եւ պատկերներու թեւերով մոլորած է արդէն։

Ու միշտ լոռութիւնը անհրաժեշտ է վայելրին համար, կեանքի յորդահոս ալիք մը կայ այս տողերուն մէջ, ինդապատար, ցնծայորդ արիւն մը, արեւի, սիրոյ, զըրգանքի ու տարփանքի կարօտ ալիք մը։ Այս կենդանութիւնը ուր ցանկութիւնը մշտավառ է, անհասանելիին տագնապովը մեղմացած է ասկայն ու սրտազրաւ դարձած։

Պզտիկ, յաճախ արհամայինուած չնշին շարժուձեւի մը, զոյնի մը, նայուածքի մը, ժպիտի մը երգիչն է Դ. Թ. Ք. Բայց որքա՞ն կենդանութիւն ու յոյզ կայ իր փորքիկ տաղերուն մէջ։ Արեւելեան բերթողներու, աշուղներու կեանքի իմաստափրութիւնը կ'արձագանգէ անոր հոգիին մէջ ու անկէ զուրս կը հոսի իւրացուած, կերպարնափոխուած անուշութեամբ։ Անձնատուք երազներու, բանաստեղծը իր զոհունակութիւնը զտած է արդէն, երբ այդ երազները ձեւ ու զոյն են հագեր։ Բայց տեւականօրէն յաճախող ու միշտ խուսափուկ այս տեսիլներուն դէմ, իր զերազոյն ցաւը ու միաժամանակ սփոփանքը կը զտնէ երբ կ'երգէ։

Մաղիկ կեանի ի՞նչ երազներ զունատեցան,

Սա պատրանի նամբուն վրբան։

Ու դեռ ինչքա՞ն փարդ երազներ պէտք է բափին

Կեանի դերբուկ զառիբափին։

Իր տաղերուն մշտավառ խազերուն, իր ուրախութեան եւ սրտմութեան փոփոխակի անցքերուն, բմահան

Եւ հիւսկէն երգերուն, հիասթափութիւններուն եւ գոհու-նակութեան մէջ, ուր զեղեցկութեան տառապանքը, երբեմն սուր է ու երբեմն մեղմ, բանաստեղծը քաղցր համակերպութիւն մը երեւան կը բերէ, ներքին զիտակցութիւն մը այն բոլոր հրապոյրներուն, որոնք կը քանդակուին ու կ'եղծուին, բնութեան կամ կեանքին յարակորոյս ու յարանորոգ տարրերուն պէս։ Եւ այս համակերպութեան ու իր հոգին երազի աշխարհին հետ ներդաշնակ պահող այս զիտակցութեան շնորհիւ է որ բանաստեղծին երգը լաւատեսութեան ու վայելքի ձգտող շեշտերով կը բարձրանայ։

Սէրբ օաղախ տամ, սիրոյդ հետ խիւսէ,  
Ար բանդե՞ն մարդիկ, դուն ներէ՛ն հիւսէ'։

(Վերջին Պաղատանք)

Ահա քանի մը արագ նօթեր, որոնք անտարակոյս չպիտի բաւեն ծանօթացնելու այս զեղեցիկ տաղարանը, զոր հեղինակը քաջութեամբ հրապարակ կը հանէ, այնպիսի շրջանի մը, երբ բանաստեղծութեան դերին եւ հըմայքին հանդէպ ընդհանուր անտարբերութիւն մը կը տեսնուի։

Արդար է սակայն քաջութիւնը բանաստեղծին, որովհետեւ անիկա մեզի կը բերէ ինքնատիպ շունչ մը, արտայայտութեան իւրայատուկ եղանակ մը, անկեղծութեան ալիք մը, ինքնարուին ու համակող յոյզեր, որ զինքը կը դասեն վերջին տասնամեակի մատի վրայ համբուղ մեր քանի մը լաւագոյն բնարերգակներու շարքին։

1934

Յ. ԳԵՐԵԶԵԱՆ



I

# ՑԻՐՈՒՑԱՆ ՏԱՂԵՐ





## ԱՆԲԻԿՐԻ ՍԵՐ



Սարերը սէգ, զարթօնքի մը մէջ շըքեղ,  
Արեւծագին կ'առնեն ողջոյնն անդրանիկ.  
Ու անոնց լուրթ քըղանցքին տակ շէն ու գեղ,  
Ծըխաններուն կը խնկեն ծուխն երջանիկ:

Յոյր դաստակնուն ապրջաններ լուսաշող,  
Հարս ու աղջիկ առտուն աղբիւր կը փութան,  
Ճխշխնկոց մը հէքեաթունակ ու շէնշող,  
Կ'երգէ տարիիոտ երազն իրենց գիշերուան:

Ու կ'ուղեկցի շիթ շիթ զորշ զիծ մը ջուրի,  
Վերադարձի անոնց նազքոտ հետքերուն,  
Եւ խօսքը զոր հծծեց տըղան աղբիւրի,  
Կ'ըլլայ օրօ՛ր, կ'ըլլայ երա՛զ, օրն համբուն:

Ո՛վ զինջ սէրիրն աղբիւրներուն գեղջկական,  
Զուրիրուն պէս՝ զոր կը հեղուք անդադար,  
Չեզ կը յիշիմ խոստումովս այն աղջրկան,  
Որով օրմ'ինծ ջուրին հետ սիրոն ալկուտար:



## ԺԱՄԵՐԹ

Սըխալ սորված աղօթքն իր ծեր շրթունքին,  
հաչ կը հանէ մայրս երկիւղած, անհամբեր,  
Ու կ'սպասէ ժամուն փայտէ կոչնակին  
Եւ պառաւին իր դըրացի, ժամընկեր:

Խաւար է դեռ, կոչնակն երկա՛ր կը հնչէ,  
Ինչպէս օրհնէնք հաւատացեալ ականջի.  
Խաչ մ'ալ. մայրըս սուրբերն իրեն կը կանչէ,  
Ժամւորներուն խումբն աղմուկով միշտ կ'աճի:

Պառաւն ահա փութկուտ մօրըս կը ծայնէ,  
Հսկումի սուրբ հըրայրքով սիրտն իր կ'այրի,  
Մառխը ծեռքին, կաթ կաթ տաք խէժ կը ցանէ,  
Շունչը ցուրտին, կ'ամպի զերդ խունկ ըուրվառի:

Ու կը լենայ, ու կը յորդի ամէն դի.  
Ամէն տունէ մէյմէկ բորբ լոյս կը ցայտէ.  
Ամէն բերան ունի մրմունջ, մեղեղի,  
Մինչ կը հնչէ ժամուն կոչնակը փայտէ:

## ՑԱՅԳ Ա ՅԻՆ

Առաջաստամուտ արեւն հերարձակ,  
Հինայ է ներկեր սարերն երկնամած,  
Ու ժողված քղանցքն իր կ'անցնի արագ,  
Մութի աստղազարդ քողն հաշաւ ըրած:

Ու ծառ ու ծաղիկ, զով լեզուովն հովուն,  
Կը հծծեն մաղթանքն իրենց գրգանքին,  
Կ'իջնէ ցողն հանդարտ, օծումով բեղուն,  
Միանալ անոնց զերմիկ տարփանքին:

Կ'իջնէ ցողն հանդարտ, զերդ արցունքն հարսին,  
Որ տաք համբոյրի դողովն առաջին,  
Գլուխը յեցած իր հարի ուսին,  
Կ'արտասուէ լոիկ, թաղումն իր գանձին...:

Լացէ՛ք, լացէ՛ք, ցող, կոյս, հով ու ծաղիկ,  
Ես կը ճանչնամ ծեր խորհուրդը լացին,  
Զեր հեծքին հետ կը ծլի խաղաղիկ,  
Մայր Արարչութեան սերմը կենսածին:



## ՄԱՆՈՒԿՆԵՐՈՒՆ ԹԷՍ

[REDACTED]

Մանուկներուն պէս միամիտ,  
 Մեծ վիշտերու դեռ անգիտակ,  
 Եպրիլ զգուանքն անմեղ, վընիտ,  
 Մայրական մեղմ օրօրին տակ:

Ի՞րը կարծել լուսին, աստղեր,  
 Դիւրաւ խաբուիլ ամբին սուտէ,  
 Մեծ պատրանքին անծանօթ դեռ,  
 Կասկածին՝ որ զինք պիտ' ուտէ:

Անարցունք սուզը տրտմայած,  
Զը բըզըքտած հոգին թրթուն,  
Լալ ու դադրիլ՝ դեռ չը հասած  
Արցունքը զերմ վարդ այտերուն:

Մերթ քէնոտիլ, դարձած պատին,  
Շուքը իրեն միակ ընկեր,  
Մայրը ներող, սիրոյն գերին,  
Որ բարձ ընէ իր գիրգ ծունկեր:

Եւ թեւերուն մէջ մայրենի,  
Իր մանկութեան ըմպել անյագ,  
Երանութիւնն իրբեւ գինի,  
Մեծ վիշտերու դեռ անգիտակ:



## ՀԹԹԻՒՆԵՐ



Ծով դաշտերէ քաղուած բերրի,  
Կակաչներու հիր, թրվըռան,  
Փունգ մը քեզի նըւէր բերի,  
Մատուցներուս դողը վըրան:

Փունգըս դըրի տանըդ սեմին,  
Համբոյըներուս հուրքը վըրան,  
Սիրտս ալ հետն է իմ նըւէրին,  
Օրը տասն հեղ կոխէ՛ վըրան:

Սիրտըդ սակայն մընաց ինծ փակ,  
Ծիծաղ մ'հեգնուո դէմքիդ վըրան,  
Ես ետ կ'առնեմ փունգըս հիմակ,  
Արցունքներուս ցօղը վըրան:



## ԱՆԴԱՐՁ



Տատրակն առողուն, թօթուած երազն աղուական,  
Փոքրիկ բոժոժ մը ոտքին,  
Կը թողու բոյնն իր թաց ցողովն առուրւան,  
Արեւուն հետ զարթօնքին:

Աւ միջոցին մէջ կ'երկարի հեշտալուր,  
Զիլ ծիծաղն իր բոժոժին,  
Ու կը լենայ նըւագովն այդ հոգիս լուռ,  
Մինչեւ խորշերը յետին:

Մթնշաղ է, զո՞ւր կ'սպասեմ իր դարձին.  
Թառը մընաց իր թափուր,  
Վարուժնակն ալ կը վուվուէ առանձին,  
Հալով պարապն անհամբոյր:

## ԱՆ-ՇՋԱՆ-Ք



Հուակն համբոյրիս տարփագին,  
Դեռ չը պրկած շրթներդ հիր,  
Սիրտըս կ'ապրի զայն, ո՞վ կին,  
Իբրեւ ոսկի երագն իր:

Ու մէն մի շող հըրեղէն,  
Որ աչքերէդ կը ծագի,  
Անցած սիրոյս բիւրեղէն,  
Հոգիիս մէջ կը բեկի:

Զայներն, յուշիկ կը լոեն.  
Կը դադրին ծափ ու ծիծաղ.  
Մութը կ'իջնէ լուս, խաղաղ.

Դեռ կ'սպասեմ տրտմօրէն  
Գերահրաշ համբոյրին,  
Մինչ լոյսերը կը մարին...

## **ՈԳԵԿՈՉՈՒՄ**

Թոթով երգ մը շրթունքին,  
Ծոցը նետուած մարզերուն,  
Կը կարկաչէ զինջ առուն:

Ու կը պահէ ամօթղած,  
Հեղուկ մարմինն իր յըստակ,  
Չով ափերու շուքին տակ:

Մերժ աւելի համարձակ  
Կը ցուցադրէ արեւուն  
Լոյծ մերկութիւնն իր զեղուն:

Զւ կը վազէ վէտվէտուն,  
Խիճերուն հետ կոռւեռվ,  
Խեռ մանուկի իր ճիզով:

\* \* \*

Տրտում նստած իր ափին,  
Երգերուն տակ հեշտօրօր,  
Կ'ուզեմ սէրերն իմ բոլոր:

Ու կը սըգամ մենաւոր,  
Տաք արցունքներն իմ տըղու,  
Սիրոյ ձայնին ես հըլռւ:

Ու շեշտերուն մէջ առուին,  
Ես կը փնտռեմ կարօտով,  
Հի՞ն մըմունջներն իմ թոթով:



## ԱՆՑՈՂ ՏԱՐԻՆ

Եւ այս գիշեր հին տարին,  
Չորս հոգի՝ չորս եղանակ,  
Իրենց ուսին վրայ տարին,  
Ո՞չ երգ, ոչ ալ եղանակ:

Ո՞չ ոք հետն իր դագաղին,  
Ի՞նք մեռեալ, ի՞նք սգակիր,  
Թաղել տարին հին տարին,  
Եւ իր յոյսերն ալ պատիր:

\* \*

Գերեզման մ'է սիրտս այսօր,  
Երազներու անկատար,  
Ուր հով մը ցուրտ ու հըզօր,  
Կ'երգէ աճիւնն անդադար:

Կ'անցնին կոյսերն այս գիշեր,  
Աւերակէն սէրերուս,  
Արիւնելով իմ յուշեր,  
Չոր կորուսի ես անյոյս:

## ԱՌՏՈՒՆ ԿԱՆՈՒԽ



Արեւն առտուն ոսկեհեր,  
Գիւղն երջանիկ կ'ողողէ,  
Աղջիկ մ'հորին մօտ կայներ,  
Կը ցողուէ կուժն իր հողէ:

Ու հովս անո՛յշ, հոտեւան,  
Ներս կը խուժէ կրծկաէն,  
Ու կը հանգչի խօլական,  
Կուրծքին վըրայ հեւալէն:

Չուր կը քաշէ եռանդուն,  
Դէմքն հորին մէջ կը լողայ,  
Ու ծիգ հիւսքն իր վարսերուն,  
Թեք՝ ծոցն ի վար կը սողայ:

Ճամբորդն յոզնած, ճարաւի,  
Կը դարպասէ իր ջուրին,  
«Աստուծոյ ջուրն է ծըրի»  
Կ'ըսէ աղջիկն իր հիւրին:

Ծերուկ մ'անդին, ալեփառ,  
«Խըմէ՛, որդեա՛կ, ջուրն անոր,  
Կ'աւելցընէ հայրաբար,  
«Դուն կ'զգենուս կեանքը նոր...»:

Ճամբորդն արագ կ'անհետի,  
Չուրի ճարաւն անցած ա՛լ,  
Բայց ճարաւ մը կարօտի,  
Կ'այրէ սիրտն իր սիրահալ:

## ԳԻՇԵՐՈՒԱՆ ՄԷՋ ԽՈՐԻՆ



Նուրբ անձրեւ մը շաղէ,  
Դիշերուան մէջ խորին,  
Տրտմօրէն կը մաղէ  
Զովն անոյշ վերերուն:  
Համբոյրէն այդ տամուկ,  
Վարդն ու շաղը վարէն  
Կը շիկնին աստղերէն,  
Ալեւոր ու մանուկ...,  
Եւ շունչեր անանուն,  
Կ'օրօրեն տարիփագին  
Դողն անոնց զգուանքին:

Գիշերուան մէջ խորին,  
Հսկումի այս պահուն,  
Ա՞հ, արդեօք կը կը խորհի՞ն,  
Մութն երբ ցողն իր կուլայ,  
Թէ ինչո՞ւ, անծկագին  
Կուլայ իմ ալ հոգին...:



## **ԶԵՐԹ-ՕՆՔ**



Արեւն այգածին,  
Ծովս իր անկողին,  
Մանուկ բոցագէս,  
Յուշիկ կ'արթննայ  
Դեռ կէս-քուն կարծես:  
Ու լուսաճաճանչ  
Թարթիչներն իր հուր,  
Խտղելով փաղփուն,  
Լոյծ լուրթը ծովուն,  
Լո՛ւռ, դողդողագին,  
Վարդեր կը բանայ  
Պատեւուն վըրայ  
Իմ որբ սենեկին:

Հուրիներ հոյլ հոյլ,  
Մէյմէկ արեւներ,  
Խորշերու մէջ խուլ,  
Կը լըւան արթշիռ  
Մարմինն իրենց յոյլ,  
Եւ ոսկեփրփուր  
Խուրծը վարսերուն:

Ծովը կը հեւայ,  
Ծովը կը ցնծայ,  
Աղմուկովը զիլ  
Ծափերուն ծնծղայ:  
Ու սիրտն իմ տըղայ,  
Ինչպէս կը մոռնայ  
Երէկի տխուր  
Երկինքն անարեւ,  
Ծովը փոթորկուտ  
Եւ խուցն այս թափուր...:



## ԱՆՄԵԴՈՒԹԻՒՆ



Աչքերը խուփ՝ մանկիկն անոյշ կը շընչէ,  
Լուսնի շողեր դէմքն աղուական կը քօղեն,  
Անմեղութեան Աստուա՛ծն է որ կը նընջէ  
Ա՛լ յափրացած բարձունքներու անդորրէն:

Քերթուած մըն է պատկերն անոր, լուսընկա՛յ,  
Շունչը մեղմիւ կը թրթըռայ, կը մընջէ,  
Մի՛ խըռովէք խաղաղութիւնն երկնընծայ,  
Անմեղութեան Աստուա՛ծն է որ կը նընջէ:

Բատուերին տակ թարթիչներուն մետաքսէ,  
Ի՞նքը երազ, մանկիկն անոյշ կ'երազէ,  
Հոգին բանտած էակին մէջ այդ միսէ,  
Անմեղութեան Աստուա՛ծն է որ կ'երազէ:



## ՎԵՐԱԴԱՐՁ



Յորդ ծիծաղ մը զինջ, հեռու,  
Հոգիիս մէջ մըթամած,  
Բիւր բիւր յուշեր կը հեղու,  
Զոր ես վաղո՞ւց եմ մոռցած:

Վերանորոգ այս այցին,  
Անձուկով մը տրտմակոծ,  
Անառակին պէս կրկին,  
Ես կը բանամ սիրտն իմ զոց:

Եկո՛ւր, եկո՛ւր, ո՛վ հուրի,  
Վիզը ծուռ հէք որբը սա,  
Քեզ կ'սպասէ, կ'ոգորի,  
Ցուրտ լըքումին մէջ հուսա:



## ԹԱՂԹԻԿԻ



ՃԵՐՄԱԿ, ճԵՐՄԱԿ թաթիկը զիրգ,  
Սիրատոմսին գրքակալ,  
Եւ ճակտին ծեռքն իր մէկալ,  
Կ'ընթեռնու կոյսն՝ համակ սէր, կիրք:

Ու կը դողայ թուղթն այդ գողտրիկ,  
Բաբախումէն սրտին տաք,  
Եւ հովին խօլ շունչին տակ  
Վարսերը ծալ ծալ զերդ մրրիկ:

Աչքերուն մէջ՝ երկինք մը բիւ,  
Շողն հոգեւարք արեւուն,  
Սրտիկը ծով մը ծըփուն,  
Կ'օրօրէ սէրն իր նորածիլ:

Ա'կ ծիանքներ անրջային,  
Ա'կ յուզումներ անանուն,  
Ա'կ հսկումներ ցայգն անքուն,  
Կարօտելով սիրոյ տոմսին:



## **ՀԵՇՎ ՍԻՐՏ**



Բանտարկուած վանդակին մէջ կրծքիս,  
Ո՞վ հանցաւ քեզ, հէ՛ք սիրտ.  
Երէկի պաշտողներ քեզ՝ «հոգի՛ս»,  
Տե՛ս կ'անցնին սէզ ու բիրտ.

Լուսաբաղծ, խօլարշաւ մանո՛ւկ դու,  
Յանձնըւած անտրատունց  
Նենզ գութին թարթիչներուն հատու,  
Կը հատնիս անշըշունչ:

Մէկն այրեց արիւնեց միւսն անգութ,  
Ո՞վ հանցաւ քեզ, հէ՛ք սիրտ,  
Փռքը անկիւն մ'հայցեցիր լուռ, անքոյթ,  
Մերժեցին սէզ ու բիրտ:

## **Վ Ա Յ Ե Լ Վ**



Հմպած չեմ դեռ, ո՞վ աղուոր,  
Շընորհներուդ մեղկ գինին,  
Բայց կ'արքենայ իմ հոգին,  
Դեղեցկութեանդ ուխտաւոր:

Կապոյտն երկնի ու լրճին,  
Կը պատմէ ինծ շարունակ,  
Երազն անոյշ, մանկունակ,  
Խաժ աչքերուդ հըմայքին:

Ու զերդ մանուկ դեռ կաթի,  
Երբ խենդ հովիկն առտըւան,  
Կը փութայ ծոցդ հոտեւան,  
Սիրտս ըղձանքով կը յորդի:

Բա՛ւ է վայելքն աչքերուս,  
Նազանքներուդ կանացի,  
Ու թո՛ղ սիրտս ալ նախանձի  
Կոյս վայելքին աչքերուս:




## ԵՂԱԿԻԿ



Դեռ ինքը որս, սրտեր կ'որսայ,  
Եղնիկ մ'ընտել աղջիկը սա,  
Աչքերը կարթ, թարթիչքը նետ,  
Զէնքերն հատու՝ ինքը անգէտ:

Եղնիկ-պարիկ կ'անցնի թեթեւ,  
Վարսերն հովին հետ առած թեւ,  
Ու ես՝ ինչպէս իղծ մը վըսեմ,  
Սուր սուր նետերն իր կ'երազեմ:

## ՍՈՒՐԲ ԿՈՅՑԻՆ



Պատկերիդ առջեւը լուսածիր,  
Սարսուռով մը հեշտին, դիւթական,  
ի՞նչ կոյսեր, ո՞վ սուրբ կոյս, ծընրադիր,  
Կ'երազեն մեծ խորհուրդն հիմէնեան:

Թեկնածու ի՞նչ մայրեր, ո՞վ սուրբ կոյս,  
Կըրելով բեռն իրենց անծանօթ,  
Ինչպէս դուն այրին մէջ կիսալոյս,  
Կ'սպասեն ծընունդին երկունքոտ:

Աչքերուդ աղիխարշ թախանծին,  
Ո՞վ սուրբ կոյս, Որդիիդ խաչին տակ,  
Մայրական ի՞նչ սրտեր կը խանծին  
Ապրելով տառապանքդ անյատակ:

Խընայէ՛ ցաւն անոնց, ո՞վ սուրբ կոյս,  
Սուգըդ մեծ կը բաւէ ամէնքին,  
Ու խաչն ալ Յիսուսիդ՝ ամենուս.  
Սուգըդ մեծ կը բաւէ ամէնքին:



## **ԶԵՐՎԵՐԸ**



Զեռքերը ծաղիկ, թեւերը ցողուն,  
Մատները շափրակ,  
Կրքոտ զեղումով բոյրեր կը հեղուն,  
Սըրտիս մէջ դատարկ:

Մերթ կ'ըլլան սըմբուլ, ծամերուն մէջտեղ  
Մատներն հոգեթով,  
Եւ կը փողփողին ուսերը բիւրեղ,  
Վարսերուն բոցով:

Ու կը բացուի յոյր ծաղիկն անթառամ  
Հոգւոյս մէջ տըրտում,  
Զեռքերուն իր գիրգ, զոր կը հոտուըտամ  
Դողով մ'անպատում:

## ԱԶԳԵՐԸ



Բըոնըւած արե՛ւ, աչքերն՝ երբ զո՞ց է,  
Ու լի՛ն լուսայորդ՝ թէ բանայ յանկարծ.  
Շողերուն ջերմիկ սիրտըս միշտ բաց է,  
Որ կը մըթնէ, երբ՝ զոցէ աչքն յանկարծ:

Ու կ'ըղծայ սիրտըս, անառա՛կ տըղայ,  
Սուզիլ անյատակ, զըտւիլ սիրահալ.  
Ու բոցին մէջ բարկ աչքերուն քուրայ,  
Հոգիս հոգիին ծուլել, նոյնանա՛լ:



## **ՓՈԽԱՆԱԿՈՒՄ**

---

Զուր կը վիախչիս զըգուանքէս,  
Ծաղիկն հովը կը մերժէ,  
Կամ արեւուն հըրագէս  
Սրբեցութիւնն հաշիշէ:

Դուն կ'արգիլես շող մ'անոյշ,  
Արեւն առատ կը բաշխէ,  
Սիրտը կարօտ, սէրն անքոյժ,  
Կը զրկե՞ն շաղ ու շողէ:

Կը խնայե՛ս ցող մը խինդ,  
Գիշերը մի՛շտ կը ցողէ.  
Ա՛ռ այս սիրտը, տո՛ւր քուկինդ,  
Վաղը երկուքն ալ հող է:

## **ԱՃԵԼՈՒԹՅԻՒՆ**



Ո՞վ սիրեց քեզ բուռն ինծի չափ,  
Եւ ո՞վ ատեց զիս քեզի չափ.  
Երկու անցորդ ներհակ ճամբու,  
Հեղ մ'հանդիպած՝ կը հեռանա՛նք  
Կըոնակ տըւած մենք իրարու:  
Ես կը քալեմ եկած ճամբէդ,  
Եւ դուն՝ հետքն իմ կոխելէն.  
Կը հեռանա՛նք, կը հեռանա՛նք  
Մինչեւ հեղ մ'ալ հանդիպինք մենք,  
Դէմ դէմ եկած իրարու մենք:

Ու այն ատեն, ո՞հ այն ատեն,  
Դուն անծանօթ, սէրդ անճանաչ՝  
Ճամբռւղ փոշին՝ հանգած մոխիր,  
Ո՞վ պիտ' սիրէ զիս քեզի չափ,  
Եւ ո՞վ ատէ քեզ ինձի չափ...:



## ԸՆԴՀԱՐԱԿ



Ըզգալ կուրծքին սարսուռն հեղտին,  
Լոգարանին գոց զաղտնիքէն,  
Լըսել ծայնը թասին, տաշտին,  
Ո՛չ իսկ տեսնել ծամն ու հիւսկէն...:

Աչքդ աչքերուն մէջ սուզելով,  
Սիրոյ յուզել ծովը խաղաղ,  
Յուզե'լ, յուզուիլ ալեխըռով,  
Զարտասանել բառ մ'իսկ աւա'ղ:

Ու քայլերուն իր կաքաւի,  
Կարծել լըսել յանկը բեկբեկ,  
Դուռը թակող ամէն հովի,  
Ու չունենալ զանի երբեք:

Ու հոգեվար մայրամուտին,  
Իր երկարող շուքը կողքիդ,  
Քալել մինչեւ սուզը մութին,  
Ու չը հըպիլ շուքը շուքիդ:

Արահետի ընտրել ուղին,  
Աչքէ հեռու վայրերը կիւս,  
Ու դարպասէն վայրի թուփին,  
Փրկել քղանցքն իր նրբահիւս:

Օգտագործել ամէն առիթ  
Կրելու միշտ թեւն իր կոյսի,  
Վայրէջք, վերելք, դաշտ ու հովիտ,  
Եւ ան ընդմիշտ գրկէդ խուսի՛...:



# Ե Ր Պ



Դուն յոգնա'ծ ուղեւոր,  
Կեանքի բեռն ուսդ առած,  
Ուր կ'երթաս մենաւոր.  
Վիշտերըդ պատմել ցած:

Յանձնէ՛ զայն մեզի դուն,  
Աչքերուն մեր մրայօն,  
Փոխանակ լուրթ ծովուն,  
Մէրն հո՛ն է, երկինքն հո՛ն:

Վիշերին մէջ դուն դեռ  
Լուսընկա՞յ կը փնտոես,  
Դէմքը մեր չի՞ բաւեր.  
Մէկի դէմ՝ բիւր երես:

Թարմ ծաղի՞կ կը փնտոես,  
Տե՛ս, ծաղկեր ենք քու շուրջ,  
Կ'արբիս թէ հստոտես,  
Շուշաններ ենք քու շուրջ:

## **ԹԵՐԱՎՈՒԱՏ**



Քեզ սիրելէն ի'նչ օգուտ,  
Զես հաւատար երբ դուն անոր,  
Սէրը մեռա՛ւ խորն հոգուդ.  
Զես հաւատար դեռ դուն անոր:


Լուսին, արեւ, հովս ու ծով,  
Մառն ու ծաղիկ վըկա՛յ քեզի.  
Զորս սիրեցի բորբ յոյզով,  
Նըմանելնուն համար քեզի:

**Թէ չը սիրեմ քեզի ա՛լ,  
ինչպէս նայիլ առանց խիպի  
Վըկաներուս երեսն ա՛լ,  
Երբ ամէն օր ենք դէմ դէմի:**

**Ինչպէս երգել բայց քեզ ալ,  
Քանի հոգիդ է անհաղորդ  
Նըւիրումիս անայլայլ  
Ու քընարին իմ սիրայորդ:**



## ԿԵԱՆՔԸ



Ծաղիկ կեանքի ի՞նչ երազներ գունատեցան  
Սա պատրանքի ճամբուն վրան,  
Ու դեռ ինչքա՞ն վարդ երազներ պէտք է թափին  
Կեանքի դերբուկ զառիթափին:

Իոց աչքերու ի՞նչ հրդեհներ հուսկ մարեցան  
Անփործ հոգւոյս խորունկն անծայն,  
Ու շրթներու ի՞նչ խոստումներ դեռ անցեալին  
Մըշուշին մէջ պիտի հալին:


## **ԵՐԱԶԻ՞Ս...**

Զինած հմ. հոգի՛ս, քեզ արեւափառ  
Երազին թեթև թեւով թոչունի,  
Միջոցը քո՛ւկդ է, անդունդ ու փապար,  
Ավասո՛ս հոգիին որ երազ չունի...:

Թէ քեզ կը լըքեն թշնամի, ընկեր,  
Ու դաւէ թէ քեզ ոյժդ իսկ սեփական,  
Ան քեզ կը տանի ըղձանքիդ բեւեռ,  
Զի շուքն է երկայն, քան իրն իրական...:

Կը սիրէ հոգիս, քրմանո՞յշ երազ,  
Թափառիլ քեզ հետ, մէկ սըրտէն միւսին,  
Քաղել զերդ մեղու հիւթն անոնց մաս մաս,  
Ու վերադառնալ փեթակն իր կրկին:

Քուկդ եմ, ո՛վ երազ, հասցո՞ւր զիս այնտեղ,  
Ուր կը տանի քեզ ըղծանքիս մեղուն,  
Ամէն ցաւ ունի սըրտիս մէջը տեղ,  
Ամէն խինդի սիրտս է միշտ բաց, զեղո՞ւն...:



## ԴՐԳԱՆՔ



ՍՈՆԱՑԻՍ

Լուսընկան գիրկս է ինկեր,  
Հոգ չէ դուք սուտ գիտցէք զայն,  
Բարձունքն անոր հիազան  
Ո՞չ մէկ գիտուն հասած դեռ:

Մերթ կը թագչի գունտն ոսկի,  
Ափիս աշխարհն եկած դէմ,  
Լուսընկան գիրկս է կ'ըսեմ  
Առած մարմին, շունչ, հոգի՛:

Մոլորակն այս տարօրէն,  
Թեւերուս մէջ պարապինդ՝  
Կը ծագի զերդ փունջ մը խինդ,  
Ուսերուս զոյգ սարերէն:

Ծագէ՛ լուսնակս իմ անգին,  
Երկինքդ ըլլայ թո՛ղ իմ գիրկ,  
Թեւդ օղակած վըզիս պիրկ,  
Չիմանա՛ս ցաւն այս կեանքին:

Ծագէ՛, ծագէ՛ իմ աղուոր,  
Սա խորունկցո՛ղ գիշերիս...  
Առանց քեզ ո՛րբ է հոգիս,  
Քեզմով՝ միշտ շէն, բախտաւոր:

## ՍԻՐՑՄ ԹԱՂԱՐ

ՆՈՒՊԱՐԻՍ, ՆՈՒՐՃԱՆԻՍ, ՍՕՆԱՑԻԾ



Երեք ծաղիկ ունիմ, այգուն չօղովն օծուն,  
Սըրտիկս անոնց միակ թաղար,  
Քեզի՛ աւանդ, ո՛վ տէը, թո՛ղ միշտ շունչըդ բեղուն,  
Պահէ զանոնք թարմ ու դալար:

Իսկ վաղն եթէ կամքդ անյեղլի պիտի փշրէ  
Այն զոր երէկ ի՞նք էը կերտած,  
Հրէ՛ այնպէս, սիրտդ հայրական թէ կը ներէ,  
Շաղիկը որը, արմատը բա՛ց...:

Տէ՛ր, մի՛ թողուր թօշնիլ անոնց այնքան մատաղ,  
Այլ սիրտս իրենց մէյմէկ թաղար,  
Բուսցուր այնտեղ, աշարչութեանդ համար պա՛րզ  
իսաղ,  
Մէյմէկ ծաղիկ թարմ ու դալար...:

## **ՀՈՎՈՒԵՌԳՈՒԽԹԻՒՆ**



**Նշխարածիր կալն է քուն,  
Լուն զիշերին մէջ լուսնակ,  
Խուրծ խուրծ հասկեր ոսկեգոյն,  
Անդին երկու կամ արձակ:**

**Շուրջը կալին եզներ յոյլ,  
Խոնջ կ'որոճան, կ'երազե՞ն...,  
Ու շրթներէն լորձն անդուլ  
Կը կաթկըթի փրփրելէն:**

\* \*

Կէս գիշեր է, լուսնակն յորդ.  
Կամի վըրայ ղեռատի  
Տարասեռ զոյգ մը կամնորդ.  
Քունն աչքերնէն կը կաթի:

Կը դառնան հիռ, համաչափ,  
Կամերն իրար հակառակ,  
Յաղթ եզներուն կ'աճի թափ,  
Քայլ փոխելով շարունակ:

Կը ցածնայ դէզն յամբարար  
Ճնշումին տակ կամերուն,  
Ցորենը միշտ կ'երթայ վար,  
Դարձած ցօղունն յարդ փխրուն:

Յայգանըւագ կամնիրգին  
Իրերայոյզ շեշտն ահա',  
Կ'ըլլայ կամուրջ մեր զոյգին.  
Պահն է յարմար. կա՞լն հապա:

Բայց գործ, վախ կամ ազգական  
Կը ճանչնա՞յ սիրտն անըզգամ,  
Կը թողու կամն անվարան,  
Կէս մնացած կալն անգամ:

\* \*

Գեղջկուհին միշտ ժուժկալ է,  
Բառ, ծեւ չունի սեթեւեթ,  
Աղբիւր, անտառ, թէ կալն է,  
Իր «այո՛քն» լո՛ւռ... մ'է յաւէտ:

Ու կալին մօտ՝ ոսկի սար  
Դէզերն անքոյթ թագստոց,  
Հոն կը փութան սիրաբար,  
Բանալու սիրտն իրենց գոց...:

\* \*

Կալտէրն հօբար, կալն անտէր  
Կուգայ քննել գաղտնաբար.  
Կամերն անգործ, կամնորդներ՝  
Առեւանգեր են իրար:

Ու դէզն յանկարծ կը քրքրի՛...  
Զոյգն ահաբեկ, մեղապա՛րտ՝  
Կը պահուըտի մէյմէկ դի,  
Վըրայ գլուխ եղած յարդ...:



## **ԶՈՒՐ ԿԱՍԿԱՌ**



Նախանձով հըզօր, կին սեռին յատուկ,  
Գուցէ տաղերուս մասին կասկածիս  
Թէ դաւադիր ձեռք մը քեզմէ գողտուկ  
Կը լարէ սիրոյ թելը քընարիս:

Գգուանոյշ աչքիր, մազեր ոսկեգոյն.  
Վարդերանգ շրթունք, ձեռքեր կաթնաթոյր,  
Ինչ նրբին հասակ, որ երգած եմ հոն,  
Բոլորն ունիս դուն, պարզե՞ւ բնատուր:

Իմ ո'չ մէկ քերթուածն է քեզի օտար,  
Ամէն մէկուն մէջ կ'ապրիս դուն ուժեղ.  
Հոգւոյդ աղբիւրին է որ անդադար  
Ծարաւի հոգիս կը դիմէ անշեղ:

Իսկ ինչ որ քեզի կ'ուզես որ ըսեմ  
Աւելի անկեղծ, աւելի խորունկ,  
Գըրիչըս չունի դեռ շեշտն այդ վըսեմ,  
Սիրտըս լոկ մըխալ գիտէ ինչպէս խունկ:

## ԼՈՅԱՒԻ ԿԱՐՈՅ



Նըւագի զերըզգայ քու հոգին  
Քերթուածիս թո՛ղ տըրտում լարերէն  
Ունկընդրէ հոգւոյս լո՛ւռ նըւագին,  
Որ կ'իջնէ սիրոյդ զինջ սարերէն:

Ծառերու հոծ շուքին տակ թաքուն,  
Գիշերուան շրջմոլիկ զերդ ոգի,  
Միս մինակ կ'սպասեմ ես անքուն,  
Որ դէմքիդ լոյսն հոգւոյս մէջ ծագի:

\*

Հոյսիդ հետ մարեցաւ լոյսն հոգւոյս,  
Պատուհանը՝ անոր մութ շիրմաքար,  
Անիծե՞մ թէ օրինեմ ծեռքն այդ կոյս,  
Որ մարեց լոյսիդ հետ լոյսն հոգւոյս:

Պիտի դեռ յամենա՞յ լոյսն այգուն,  
Վառելու մարած լոյսն հոգիիս,  
Աչքերուդ զի բոցին տակ առտուն,  
Կը հալի ցուրտ եղեամն հոգիիս:



## **ՑԻՐՈՒՅՆ**



**Գլծուծ շահու դուք ասպետ,  
Սուտը սուտին բարդելով,  
Օրը տասն հեղ պէտ-անպէտ,  
Երդում կ'ընէք անվրդով:**

**Հորիզոնը ծեր հոգւոյն  
Նախանձով է գծուած սոսկ,  
Ո՛չ թառ ունիք, ո՛չ ալ գոյն,  
Միշտ երկդիմի է ծեր խօսք:**


**Դաւ կը նիւթէք շարունակ,  
Զեր կիրքելուն ի խնդիր,  
Մերթ բարեկամ, կը դառնաք  
Մերթ թշնամի անխըստիր:**

Խոյանք չունիք, երգ չունիք,  
Սիրել չունիք, տենչ կամ խոկ,  
Շրթները ծեր թոյլ, աննիզ,  
Միշտ բամբասել գիտեն լոկ:

Զեր հաճոյքին կը հեղուք  
Գանձերը ծեր անդադար,  
Չոյգ տասնոցով սմսեղուկ,  
Կ'ուզէք դառնալ բարերար:

Կը հայիոյէք լի բերան,  
Պիղծ պատմութիւն ծեր լեզուն,  
Կը գայթակղիք եւ սակայն  
Միրոյ տաղէ մը զեղուն:

Եկեղեցին՝ երկիւղած  
Կ'երգէք դպրի պէս ցածէն,  
Բազկատարած, ծեռնամած,  
Այսը կ'ելլէ ծեր ծոցէն»:



II

U P S H S U Q B P





## **ԹՐԹՐՈՒԹՄՆԵՐ**

---

Հովս ի՞նչ անոյշ է,  
Սիրոյ թրթռումներ  
Երբոր կը յուշէ:

Հուսկն իր բեհեղէ,  
Ի՞նչքա՞ն քնքոյշ է,  
Երբ վարսեր յուշէ:

Ու ի՞նչ անըզզոյշ,  
Երբ զերդ երախայ,  
Ալզուն հովս անոյշ,

Հեւ բով խընկանոյշ,  
Կը բանայ յանկարծ,  
Կոյսին կուրծքն անոյշ:

## **ԱՆՈՂՈՔ**



Մուրացիկի մը հանգոյն,  
Զարկը սըրտիս կը բաղխէ  
Դալար դըռնակն իր հոգւոյն,  
Որ դեռ մէկուն բացուած չէ:

Զի՞ւն զարնան մէջ՝ վայե՞լ է,  
Դէմքը պայծառ՝ ամպի տակ,  
Սիրտս յոգնեցաւ բաղխելէ,  
Հոգին մընաց դեռ ինձ փակ:

## **ՄՐՅԱՍՄԱՑՈՒԹՅՈՒՆ**



Կը բանայ նազով կուրծքն իր դողդոցուն,  
'Նրութիւն Սրբոց ծոցը կուսանոյշ,  
Ինչպէս կը բացուի խորանը ժամուն,  
Դըունիրացէքի իրիկունը ուշ:

Այսքան տարի է՝ ժուժկալ ժամարար,  
Պատարագուորն եմ իր պերճ խորանին,  
Ճաշակած չեմ դեռ իր հոգւոյն նշխար,  
Ո՞չ ալ պուտ մ'ըմպած շրթներուն գինին:

## **ԶԵՂՈՒՄ**



Դուռերուն պէս աղբիւրներուն,  
Կ'ունի, կ'երգէ սիրտս այս գիշեր.  
Կաթնամարմին կոյս մը շըքեղ,  
Եկաւ զեղուլ սիրտս այս գիշեր....:

Հազար լեզու, հազար աղի,  
Աշուղ մըն է սիրտս այս գիշեր,  
Որ համբուրէ մը կը յորդի,  
Խօլ մանուկ մը սիրտս այս գիշեր:

Մէր կը բաշխէ առատօրէն  
Մէրէ գինով սիրտս այս գիշեր.  
Կեանքը հէքեաթ, կ'անցնի՛ պատիր,  
Ուրախ ապրէ՛ սիրտս այս գիշեր:



## **2ՄԵՌ ԳԱՐՈՒՆ**



Զմեռ գիշեր, ծառերուն վրայ ծիւնն էր ծաղիկ...  
Զմրան շուշան, օր մ'անկողնիս մէջ բացուեցար...  
Սստուածներն իսկ խենդեցընող այդ ի՞նչ ծաղիկ...  
Գարուն մ'հեշտին զոյգ ծոցերուդ մէջ կը ցընծար:

## **ՊԱՏՐԱՆՔ**



Գօտի մ'ոսկի քլրի մէջքով,  
Սա մենաւոր ճամբռւն վըրան,  
Իր յամհցող դարձին հոգով,  
Կը հատնի լուռ սա հէք տըղան:

Ճանեց լուսնակն արծաթ շողեր,  
Դեռ չը ցաթեց դէմքն իր լուսնակ.  
Սէրը կըրակ, սիրտն է տաղեր,  
Բլրի լանջքին նստած մինակ...

\* \* \*

Պիտի չըգա՛յ..., ա՛լ ան օտար,  
Վաղը պիտի քեզ չըճանչնա՛յ.  
Երթունքն համըր, նայուածքը սա՛ռ,  
Վաղը պիտի քեզ չըճանչնա՛յ...:

Ո՞վ հատնումներ, սին, մանկունակ,  
Չըծերացող սըրտին անբաւ,  
Այսօրն իրաւ՝ վաղն յիշատակ,  
Սմէնքը սուտ, սուտն է իրաւ:

## ՔԹԹ ՈՒՄ



Համբոյրի պէս կը քթթէ աչքն աղուայօն,  
Որ զերդ արեւ կ'երթայ շուտ շուտ մայրամուտ.  
Մահու կենաց ի՞նչ կարճառօտ հորիզոն.  
Ակնթարթ մ'է մայրամուտէ մայրամուտ:

Աչքիրուն մէջ՝ մերթ դամբարան, մերթ օրբոց.  
Օրը քանի՞ հեղ կը մեռնի—կը ծընի  
Սէրը խենդուկ յաւէտ մանուկ սըրտին բոց.  
Մեռնող երազն իր աճիւնէն կը ծընի...:

## Ք Ե Ն



Զը բարեւեց ազւորն այսօր,  
Տեսե՞ր էք դուք այսպէս անգութ,  
Որո՞ւ պատմել, ընկնիլ ո՞ր ծոր,  
Որ ամոքի ցաւն այս անգութ:


Տեսե՞ր էք դուք այսպէս անգութ.  
Զոյգ մը խօսքին ազահն հարուստ,  
Կամ թէ տեսե՞ր սրտիս պէս մութ  
Զոյգ մը խօսքին աղքատն հարուստ:

Արո՞ւ պատմել, ընկնիլ ո՞ր ծոր,  
Որ հասկընայ, որ տայ ականջ,  
Մարդոց հոգին անդունդ մ'է խոր.  
Կ'անցնին անհոգ. չեն տար ականջ:

Որ ամոքի ցաւն այս անգութ,  
Որո՞ւ պատմել, ընկնիլ ո՞ր ծոր,  
Տեսե՞ր էք դուք այսպէս անգութ,  
Չը բարեւեց աղւորն այսօր:



## ՊՐԵԿ



Աս մթընշաղ իրիկունով,  
Այս ի՞նչ գրգանք, այս ի՞նչ եռբհուրդ,  
Թուփերուն տակ զոյգեր գինով,  
Համբոյրներով բոց, անյազուրդ:

Այս ի՞նչ եռբհուրդ, ի՞նչ սուրբ Պըստկ.  
Չոյգերն ամոլ, հովը դրապիր,  
Հարսնեռորներ՝ աստղ ու լուսնակ,  
Ու քահանայ՝ մութն համասփիւռ:

Ո՞վ չէ արրած, ո՞վ չէ հարրած,  
Մըթընշաղին գալար գալար  
Բաղուկներուն մէջ սըրարած,

Ու բնութեան հողմածըփիկ  
Առագաստին մէջ այս դալար,  
Ո՞վ չէ ապրած պահ մ'երջանիկ:



## ԿԸ ԲՍԻԵ



Լոյսը մարէ՛, լոյսը հոգւոյդ ինծ կը բաւէ.  
Թէ չ'այցելից լուսնակն այսօր, դէմքըդ բաւ է.  
Խօսիս թէ ոչ՝ նայուածքդ անոյշ ինծ կը բաւէ.  
Թէ զոցես զայն, երազն անոր ինծ կը բաւէ:

Գինին ի՞նչ է արթեցութեան քով շեշտերուդ,  
Թաղարներու մէջ թանկարժէք, շու շանն ի՞նչ է  
Զեռքերուդ հետ՝ թաղարին մէջ կաթ մարմինիդ,  
Բացւած սըրտիս զերմանոցին մէջ սիրազեր:

Ծովը ի՞նչ է ծովակին քով խաժ աչքերուդ.  
Հոգիս նաւակ թռ'ղ անոնց մէջ իսօլ նաւարկէ,  
Իսկ թէ մի օր նաւարեկի, ինծի ի՞նչ փոյթ,  
Մահը կեա'նք է ալքերուն մէջ կոյս աչքերուդ:



## **ԽՏԻՐ...**



**Թո՛ղ, համբուրեմ թաթիկըդ ծախ,  
Քաղելէս ետք գիրգ աջն անոր,  
Մէկովն հարթել, զըրկիլ միւսէն,  
Աղուորներուն քըմայքն է նոր:**

**Ազը հարուստ, ծախն աղքա՞տ, ո՞րք,  
Համբոյրի՞ն ալ դընել խըտիր.  
Մէրն արդար է, վլնիոն արդար,  
Տո՛ւր ամէնքին իրաւունքն իր:**

Ազին մընցեմ թող սէրըս կոյս,  
Զախին ընկերն իր հեթանոս,  
Ինչպէս երկու խաչեալներն այն,  
Բազմաչարչար ո՞վ խաչուած կոյս...:

Ողորմութիւն թէ սիրոյ հարկ,  
Շուրթս է պատրաստ երկուքին ալ.  
Բայց չիմանա՛յ, պատուէրն է սուրբ,  
Տըւածն ազին՝ ծախը մէկալ:



## **ԱՂԲԻՒՐԻՆ ԱՌՁԵՒ**



**Ծըռած՝ զուր կ'ըմպէ, ափն ըրած բաժակ,**  
**Կը ծաղկի ափին՝ վարդն իր շրթներուն,**  
**Ծաղկի մէջ ծաղիկ մ'է բացուած սիրուն,**  
**Օ՛, այդ զուգորդին ե'ս ըլլամ մըշակ...:**

**Զուր կ'ըմպէ, արեւն ափին մէջ իջեր,**  
**Ո՞րն է ծարաւին, դէմքը՝ թէ արփին,**  
**Սիրեմ ծեռքն այդ. ո՞րն ալ ըլլայ ափին,**  
**Աշխարհն արեւով, սիրտս իրմով է զեր:**

**Կ'իջնէ զուրն ուժգին, գուռին մէջ ափին,**  
**Ճօղելով մետաքս վարսերը ունիքին,**  
**Անոյշ մեղեղին կ'ունկընդրէ հոգին,**  
**Մինչ զըրերն յորդեր՝ ափէն կը թափին:**

## ԲՈՂԱՔ



Զուր է յուսալն, անօրէն,  
Երաշտն հոգւոյս պահել զով.  
Սիրոյդ ցամքած աղբիւրէն  
Կաթիլ մը զուր խնդրելով:

Քըմա՞յք կ'ուզէ անպայման,  
Լուռ համբոյրի քաղն անգամ.  
Շրջմոլիկ հովն առտըւան,  
Զայն կը զողնայ բիւր անգամ:

Մէկուն ծըրի կը բաշխես,  
Միւսին չես տար սուղ գընով,  
Մէկը՝ հովն է, միւսը՝ ե'ս,  
Քու երազովն իսկ գինով:

## ՀՈՒԹ ՊԱՏԱՐԱԳ



Մարաւն ինչո՞վ յագենայ...:  
Բոցը սըրտիս չի մարիր,  
Թէ չը հըպի անխընայ  
Դինւոյ բաժակ շրթունքն իր:

Սուրբ սկիհն է շրթունքն իր,  
Հոգիս անոր պատարագ.  
Այս ի՞նչ մեղք որ չի սըրբւիր,  
Ամէն օր լո՛ւռ պատարագ:

## ՀԵ-ՔԵԱԹ



Քոյր աղաւնեակ, զոյզ, թրվըսուն,  
Քթուըտելով, հոտուըտալով,  
Գրգուտ կտուց կտցի տալով,  
Մնջեցին սէրն իրենց թագուն:

Համբ ու անոյշ այս զրոյցէն  
Յայտնի եղաւ թէ իրենց սէր  
Նոյն սրտի մէջ բոյն է դրեր,  
Ազատ էզի չար նախանձէն:

## **ԿԱՐՈՑ**



Դեռ մինչեւ ե՞րբ պիտի ըղծայ հոգիս մըթար,  
Որ նայուածքիդ շողն անապակ,  
Իջնէ յուշիկ, ինչպէս առտուն, բլուրն ի վար  
Կ'իջնէ արեւն՝ ոսկի՛ զիապակ:

Ու մինչեւ ե՞րբ ծարաւն հոգւոյս պապակի լո՛ւռ  
Ու չը հասնի հոգւոյդ ակին,  
Խոնջ ուղեւորն ինչպէս կ'ըղծայ բլրէ բլուր  
Հասնիլ աղբիւր ամրան տաքին:

Ինչքա՛ն կարօտ, ինչքա՛ն ծարաւ, ինչքա՛ն երազ,  
Ափ մ'հազիւ սա սրտին համար,  
Ու կուրծքին տակսա հէք մարդուն՝ հատի՛կ մ'աւազ  
Ինչքա՛ն կրակ, անմե՛ռ, անմար...:

## **ՍՓՈՓԱՆՔ**



Բոցեղ յոյզեր կը լափեն քո՛յր, վաղն ալ քեզ,  
Ու կը հալի սառը սրտիդ վրայ դէզ դէզ.  
Այսօր սառած՝ հոգւոյդ վաղուան աղբիւրէն,  
Զոր փոթորկել պիտ' ուզէ հովս հարաւի,  
Պիտի գայ բորբ տղայ մ'ըմպել, ծարաւի՛,  
Նուշ աչքերուդ պայծառագեղ ակունքէն:

Աչքն անարցունք ցամքած աղբիւր մ'է յաւէտ,  
Ուր կ'երկարէ ո՛չ մէկ սափոր վիզն իր մէտ.  
Վարդն ունի փուշ, սիրտը մորմոք, ծովը ջուր...  
Իմաստութիւնն ա՛յս է վշտին իբր ըսպունգ.  
Մէկ տաք համբոյր, մէկ խինդ, կ'արժեն բիւր  
արցունք:  
Ամէնն ա՛յս է թէ՛ աշխարհում թէ այլուր:

## **ՈՑՆԱԼՈՒՅՑ**



Երկինքը բիլ, ծառերն հսկայ,  
Թարմ դալարուտքն իր ափերուն,  
Ծոցն ամփոփած դեռ ինչ որ կայ.  
Հեղուկ ոսպնեակ՝ կ'անցնի առուն:

Առուն անդուլ զինջ կը հոսի.  
Ափին նստած, աղջիկ մ'աղուոր,  
Ռուքը ջուրին մէջ կը մըսի,  
Եւ կուորեակ շուքն առուին մէջ խոր:

Առուն հեզիկ կը կրքոտի,  
Հասած իր մերկ կաթ րումբերուն,  
Փրփուր փրփուր, արծաթ գօտի  
Կազմած կ'անցնի գինով առուն:

Ու անհանդարտ զոյգ մը ոտքեր  
Խաղաղ առուն միշտ կը յուզեն.  
Կը դողդըղայ մարմինն իր գէր,  
Ճայտքը ջուրին կ'իջնէ վիզէն:

Կ'ելէ ջուրէն դարձած կակաչ.  
Աչքեր գաղտնի զինք կը դիտեն.  
Ու կայլակներ չինց, անկարկաչ,  
Դալարին վրայ կը կաթկըթեն:

Լոգանքդ անուշ, ո՞վ ջըրանոյշ,  
Քերթողն համեստ քեզ կը ծօնէ,  
— Դուն գարնան մէջ, ան աշնան ուշ —  
Միրտն եթէ ոչ՝ տաղն այս գոնէ:



## ԱՆԺԱՆՈԹԻՆ



Աչքերուդ զոյգ սրբանօթ  
Բուրվառին մէջ հըրագէս,  
Ո՞վ գեղանի անծանօթ,  
Հո՛ւռ մխացող խունկն եմ ես:

Դուն խուսափուկ, դուն միշտ վէս,  
Ինչպէս աստուած մ'ամպամած,  
Հրգիս ճենճեր՝ ձօնեմ քեզ,  
Զոհիդ տես ո ձուխն օդայած:



## ԱՇԽՈՒԱՅԻՆ . . .



Հերափունջեր, զերդ դաշոյն կեռ,  
Ունքերն ի վար կը դնգերին,  
Դերի վարել զոյգ մը աչքեր,  
Որոնց հըբեմն էի գերին:

Մերթ փունջերն այդ կ'ըլլան թըրթուն  
Փակագիծեր ճառագայթէ,  
Թագուն խորհուրդն իր աչքերուն,  
Բացատրելու ինձ որպէս թէ:

Աշնան հասած՝ խանդով մ'անմեռ,  
Կ'ըղձայ արբիլ հոգիս հիմակ,  
Հսկահակէն աչքերուն դեռ,  
Նուրբ յօնքերուն պարոյկին տակ:

Ու պարապինդ զիս կը կապեն  
Անտես թելերն իր դիւթանքին,  
Եւ անցեալի յուշէն փուշէն  
Կը փրղըծկի սիրտըս ասդին:



## ՀԵԹԱՆՈՍԿԵՐՆ



### I

Թիկունք տրւած դուն, կիսամե՛րկ այդպէս,  
Գերբնընծայ մարմնոյդ զուր կը թագցընես  
Բոլոր խըռովիչ գանձերը պէս պէս.  
Խորհուրդն անոնց գոցք գիտեմ արդէն ես:

Ուսերդ հոլանի, քաղցրութեան հընծան,  
Մինչեւ խայտանոյշ հովիտը մէջքիդ,  
Նուրբ քօղ մը լըքած հեթանոս արծան,  
Քերթուած մըն է ծոյլ մարմինըդ վըճիտ:

Քէն ըրածի պէս կոնակ տրւած դուն,  
Գանձդ անգին, ազա՞ն, իզուր կը հեղու,  
Իմ սակաւապէտ սիրտըս թովըռուն,  
Տեսքո՛վս ալ կ'արբի ուսերուդ աղու:

## II

Միծաղածին երկու քոյրեր են երկու որեակ,  
Փոսիկները գարդ շրթներուդ առընթեր,  
Հոգիս անոնց կ'ըլլայ ամէն օր պատարագ,  
Հոյսին վազող մահակարօտ զերդ թիթեռ:

Պորտըդ, երէց քոյրն է անոնց հեշտագրգիռ,  
Որպէս կնիք արարչութեան նրբարուեստ,  
Զոր պիտ' քակէ տրղայ մ'արի, անկարեկիր,  
Ընկճելով շուտ գգուանքին տակ նազանքդ հեստ:

Նախանձող չեմ ես ուրիշին իրաւունքին,  
Անզուգական երկու որեակին ես միշտ քուրմ.  
Բաւ է ժըպիտ մ'ինձ հովանոյն տակ քու ունքին  
Բացուած հոգւոյս ինչպէս շուշան ցողաթուրմ:



## ԲՈՒՑԵ ԿՂՋԵՇԻ . . .



Ծով մազերուն ափիերն ի վար,  
Գողոր համբոյրի մը իհամաչափ,  
Թաղուած կղզեակ մ'է ականջն իր,  
Փռքրիկ՝ մանկան մ'ափերուն չափ:

• մպհովանի իր մազերուն  
Ամէն մէկ թելն ապլըշումէ,  
Սիրող սրտիս լուռ տարփանքին  
Բզզայուն մէկ համր անքենն է.

Իր հերամոյն ականջներուն,  
Աստուածակերտ կղզեակ բուստէ,  
Թէ կարենամ հեղ մ'հծծել ես,  
Հարուստներուն սիլտս հարուստն է.

## **ԴԺԲԱԽՏՈՒԹԻՒՆ**



Յառարանն ամրողջ գոց ըրած ըլլալ,  
Ու հոգիդ յորդի անսահման յոյզով,  
Յառ մը թոթովել իսկ կարող չըլլալ,  
Եւ կամ յուզել իր հոգւոյն խորունկ ծով:

Ճինչալ, որոնել իր սրտին ճամբան,  
Կամ սիրտդ աչքերուն տաքցրնել բոցով,  
Մոլորիլ ճամբան սրտին իր դամբան,  
Աչքերուն մըսիլ բաւիղին մէջ զով:

Մուրացիկն ըլլալ իր զոյգ մը խօսքին,  
Փրալիտ մը հայցել, ակնարկ մը աղու,  
Սրտիդ խըռովքին սոսկ լսել ուժգին  
Արձագանգն ամուլ սիրահալ տըղու:

## ՈՐՊԵՍ ՅՈՒԹՈՒԹՎ



Մէկ բացակադ կ'արժէ տա՛սն հեղ ներկայութիւն,  
Ա՛յնչափ մօտիկ, ա՛յնչափ հըզօր կ'ապրիմ քեզ,  
Ամէն անկիւն, պահերս ամբողջ բռնած՝ ես դուն,  
Ա՛յնչափ ուժգին, կարօտալից կ'ապրիմ քեզ:

Աշնանակոծ հոգւոյս վըրան ջահն աչքերուդ  
Առկախած եմ որպէս յոյսի վառ կանթեղ,  
Ու մանուկի մ'ինչպէս կուրծքին կարուած յուսութ,  
Յաւէտ մանուկ սրտիս սեղմեր սէրդ անթեղ:




## **ՏԱՐՓԱՑԵՆՏԻԿ**

Դեղին աղջկ, զեղծան աղջկ,  
Մազերուդ փունջն հողմածըփիկ,  
Ոսկի զրվէժ՝ կը թափի վար,  
Ունքերդ ի վար, ծոծրակդ ի վար:

Չերդ սիրողներ տարփատենչիկ  
Համբոյր կու տան կ'առնեն զերսիկ,  
Ունք ու ծոծրակ մազերուդ խիտ,  
Ամէն թեթեւ քայլափոխիդ:

Ու քայլերուդ չափն յանգաւոր,  
Դողեր կու տայ ծոցիդ աղուոր,  
Դո՞դ մալ հոգւոյս՝ եղած ճարակ  
Զոյգ մաչքերուդ բուռ բուռ կըրակ:

Օ՛ քաղցր է ինձ ճենճերումն այս,  
Բարկ բոցին վրայ սիրոյդ անհաս...:




## **ԶՈՒՄ ԶԱՆՔ**




Թէ կէս տարիքս ետ երթամ ես,  
Ետ - դարձն եթէ ըլլար հընար,  
Չիմ հաւասար դարձեալ ես քեզ.  
Դուն կոկոն, ես՝ ծառ մ'աշնահար:

Ամէն քայլիդ, դէսլ' ինձ առած,  
Կ'երթամ հեռու ես քա՛յլ մըն ալ,  
Հարուստ մ'որուն գանձն է կորած,  
Չոր չի յուսար վերըստանալ:

Ո՞չ թիւերն իմ կը հասնին քեզ,  
Ո՞չ ալ շրթներս հրալին ծարաւ,  
Ու բաղձանքիս թելն ոսկեգէս,  
Չո՞ւր կը գրկէ երազդ անրաւ:




## ԳՐԱՒԹԻՒՆ



Քնքո՞յշ ծաղիկ, զոր չեմ ժըտիր ևս հստոտել,  
Թէ մի՛ գուցէ կը թօշնի ան.  
Այգուն հովին զով համբոյրին ինք միշտ ընտել.  
Արմատն հոգւոյս մէջն է սակայն:

Յիւրեղ սրտին ա՞հ կը վախնամ ևս հըպելէ,  
Այնքա՞ն նուրբ որ չելլայ կոտրի...  
Փշրել զանի. կ'երդնում, սիրտը բըզըքտել է.  
Սիրտս եմ դրեր ևս գրաւի...:



## ՓՈՒՇՆ ԱԼ



Դէմքն ամօթղած վա՛րդ մըն է,  
Յուզումին մէջ կ'ըլլայ շուշան.  
Յօնքը գողտրիկ զարդ մըն է,  
Մերթ բարկութեանն յայտնի նըշան:

Սիրե՛մ իր վարդն ու շուշան,  
Յօնքին զա՛րդն ալ, պըռըստումն ալ,  
Եւ քմայքներն աննըշան.  
Վարդն իմըն է, անոր փո՛ւշն ալ:

## **ՄՈԹՆԱԼ**



**Մոռնա'լ քեզի, Աստուա'ծ չընէ,  
Ե՞րբ ցամքեցաւ ակը սիրոյդ,  
Զը համտեսած մէկ ումալ գոնէ  
Մըոմըոռուկէն կոյս շրթներուդ:**

**Մոռնա'լ քեզի, Աստուա'ծ պահէ,  
Ինչպէս ապրի սիրտըս անտէր,  
Առանց քեզի՝ անոր մա'հ է.  
Ես ինձ դահիճ չեմ եղած դեռ:**

## **ԱԹԵՆՑ ՅԱՆԳԻ**



Նհուսա ափիս՝ կ'երաւզեմ,  
Շող մ'աչքերէն կը գողնամ,  
Փունջ մը զլիսուն մհտաքսէն,  
Երկու բառ ալ շրթներէն:  
Այտերը վարդ կ'որակեմ,  
Բերանն աղուոր ճեղքւած նուռ,  
Մարմինն՝ արծա՛ն գեւակերտ,  
Եւ զոյգ սկարոյկն յօնքերուն՝  
Հարցականներ գերանուրբ...:

Այսպէս, տարրերն այլազան,  
ինչ որ հոս չեմ յիշած դեռ,  
Համախմբած քով քովի,  
Արծանազործ մը որպէս,  
Դուրը փոխած գըրիչի,  
Կը քանդակեմ, կը յղկեմ  
Ու կը կանգնեմ կիսանդրին  
Այն դիցանոյշ աղջըկան,  
Որուն սիրոս է պատուանդան:



## **ՏՐՑՈՒՄ ՃՐՈՅՑՆԵՐ**

Ա'լ անցաւ, սիրտ, ա'լ քեզ համար  
Աչքեր չկա՞ն, սիրտերն են գոց,  
Չեռքեր անշարժ, շրթներ համըր՝  
Ա'հ, կեանքիդ վէպն եղած է գոց:

Ծերացա՛ր, գէթ այդպէս գիտեն,  
Հող բուրող գորշ կոյտ մը միսի,  
Եւ զուրկ սիրոյ ջերմիկ հիւթէն,  
Մեղմիկ շունչէ մ'իսկ կը մըսի

Երբ հաստատուն բունիդ վրայ  
Ճիւղերդ առոյզ, թարմ էին դեռ,  
Սէրերն իրենց բերած ընծալ,  
Շատեր շու քիդ նատան, շատե՛ւ...:

Այժըմ, հէք սիրտ, ճիւնն առաջին  
Իջած գլխուդ՝ զուր կ'սպասես,  
Որ գիրգ ծեռքեր սիրոյդ կ'առչին,  
Կամ նայուած քներ տաք սէր տան քեզ:

## **ՄՈՐՄ ԿԸ ԺՈՂՎԵՄ**



**Մորմ կը ժողվեմ ես յամրաքայլ,  
Սիրականիս կաթոգին,  
Փուշերու մէջ դարանակալ,  
Ճամրաններու երկայնքին:**

**Մորմ կը ժողվեմ, վայրի՛ պտուղ.  
Արիւնլըւայ ծեռքս ամբողջ,  
Զոր կը քաղեմ ա՛հ այնիքան սուզ,  
Զոյգ ծեռքերովս իմ դողդոց:**

Ան անհամբեր ճամբուն մէջտեղ,  
Քայլ կը փոխէ ինծի հետ。  
«Կ'օգոտէ ա՛լ» ձայն կուտայ տասն հեղ,  
Ես թուփերուն մէջ անհետ:

Ու խուլ համր իր սրացաւ ազդին,  
Արիւն քրտինք թափելով,  
Փշացանցի ես ինկած ասդին,  
Մորմ կը ժողվեմ սէր թափով....:



## ՀԱՅԱՍՏ ԲԱՐԻՔ



Հազար բարիք ընեմ ես քեզ,  
Դուն մէկ միայն, քու մէկ լուման,  
Հազար ըրած կարծեմ ես քեզ,  
Մէկդ հազարիս դէմ յանդիման:

Հազար գեղօն, հազար մըմունջ  
Շրթներս երգեն թող քեզ համար,  
Վանկ մը միայն շրթներէդ մունջ,  
Երգերուս դէմ իմ անհամար:

Հազար բարիք ընեմ ես քեզ,  
Ու փոխարէն ո'չ իսկ մէկ՝ դու.  
Հազար ըրած սեպեմ ես քեզ,  
Սիրտըս սիրոյդ միշտ հարկատու:

## **ՊԱՐԶ ՀԱՐՑՈՒՄ**



Որ չ'արտասանես բառ մ'ինծ քնքշայեռ,  
Ո՞վ կնքեց բերանդ այդպէս զերդ մունջի,  
Այն որ սէրըս միշտ կ'երգէր երէկ ղեռ。  
Սիրտն ինչպէ՞ս կ'ապրի առանց մըմունջի:

Ո՞վ առաւ, ըսէ՛ սիրտդ արգելքի տակ,  
Որ երէկ ամբողջ գանձս էր սեփական.  
Խիստ պահանջատէր, ըսէ՛ ինծ շիտակ,  
Ե՞րբ սիրտըս քեզի մընաց պարտական:



## ԶՈՒԹ Է

Օտարոտի անցի՛ր քովէս,  
Թող մեզ, հոգ չէ, կարծեն խրռով  
Ի՞նչ է ըառն որ պիտ' թոթովես,  
Սրտին լոիկ գրգանքին քով:

Ինայէ՛ ինձ ակնարկդ իսկ դու,  
Ես աջէդ գամ, թեքուէ դուն ծախ,  
Քաց աչքերուդ նևտէն հատու,  
Հեշտ է փակ-աչք երազդ յաճախ:

Ուր ալ փախչիս, ուր ալ ճախրես,  
Դարձեալ մէջն ես այս աշխարհին,  
Կալանաւոր թագուհին ես  
Սրտիս անհուն սիրաշխարհին:

## **ԵՐԱԾՈՒԿՈՒԹԻՒՆ**


Անոքս՝ ԵՐԱԾՈՒԿՈՒՆ

Խրճիթ մը լոկ անպահոյն,  
Եւ խորշն անքոյթ սրտիդ զինց,  
Օրը շահինք օրն ուտենք,  
Դուն ինձ համար ամէն ինչ:

Չոր հաց ուտենք քեզի հետ,  
Գաւաթ մը զուր անապակ,  
Դուն ուտես, ես կշտանամ,  
Ումպդ անցընէ իմ պապակ:

Դուն քնանաս, ես՝ արթուն  
Վըրադ հսկեմ գորովով,  
Աչքերդ արե՛ւ մայրամուտ.  
Շունչըդ ինծի գարնան հով:

Չ'ըլլանք կարօտ օտարի,  
Ո՛չ ընչեղ, ո՛չ տէր գանձի.  
Ու մեր այս պարզ կեանքին թող  
Հարուստն անկուշու նախտնձի:



## **ՀՈՒՐԵՍ ԻՍԿ**



Չը սիրես իսկ, այնպէս ցոյց տուր,  
Վաղը սուտիդ դռւն պիտ' հաւտաս.  
Սա սիրտն երաշտ, հոգւոյդ ակէն  
Կաթիլ մը ցող կ'ուզէ որ տաս:

Պատրանքին պէս ձմբան արիսոյն,  
Շիթ մը շողով խարէ՛ զիս դու,  
Շողն ինծ զիտեմ ընել արփի,  
Տաքցընելու սիրտըս տըղու:

Այսքան ժուժկալ սրտին փոխան  
Ինչքա՞ն կծծի ես անօրէն,  
Քո՞ւկդ է ինչ որ ունիս այսօր.  
Չըկար երէկ՝ վա՛ղն ալ նորէն:



## **ՆԾԻԱՀԳԹԱՅՈՒՄ**



Ոտնածայնին դաշներգն անոյշ  
Սիրոս ականջիս կուտայ լուր,  
Ազ բեկումն իր ցուցամատին  
Մեղմ չը բաղխած դեռ իմ դուռ:

Ու բառերուն կը ծաւալի  
Քընքանքին հոգւոյս մէջ արբշիռ,  
Ինչպէս մրմունջն առուի մը զինջ,  
Դեռ չը բացած բերանն իր:

## **ԻՐԱԻԾԽՈՀՈՒԹԻՒՆ**



Հազար շնորհիդ դէմ է հաւտա՛ մերժումըդ մէկ.  
Յահախ շրոայլ՝ կ'ըլլաս երբիմն յանկարծ ազահ,  
թէ կը շոյես, թէ կը խոցես սիրուը հէզ  
Տըւածն ազիդ ձախըդ կ'առնէ ետ անխընայ:

—

Դո՞ւն ես սուդ-ձախ, թէ ես այսքան եմ ապերախստ  
Թշնամիս իսկ կը կարգեմ ես իրաւարար.  
Դատ-դատաստան երկու կողմն ալ կ'ընենդժբախստ.  
Օտարն ի՞նչ գործ ունի մեր մէջ, ո՞վ անիրաւ:

## **ԾՆՈՅՑ ՄՈՒՏ**



Կը հաւատամ խոստումիդ՝ նըման սուտի մը անոյշ,  
Պատկերատիալ աղբիւրի մ'ինչպէս անդուլ վագքը սուտ,  
Սէրդ հոգւոյս մէջ կը ցոլայ կրկներեւոյթ մը որպէս,  
Ու արցունքը մանուկի մը վաղանցիկ կոծն է զուտ:

Պիտի սիրեմ քեզ այսպէս ինքզինքըս միշտ խաբելով,  
Ու պիտ' երգեմ շարունակ տաղերուս մէջ քեզ այնչափ,  
Քանի մանուկ է իմ սիրտ, քանի մանուկ ե'ւ ես դու  
Ու զինջ երկինքն աչքերուդ եւ լեզուդ քաղցր է անչափ:



## **ՎԵՐԻՆ ԻՄԱՍՏՈՒԹԻՒՆ**



*Սիրեմ խորունկ իմաստութիւնն ըստեղծողիդ,  
Որ աչքերուդ եթէ տըւաւ բոց սիրակէզ,  
Շուքն երկարեց թարթիչներուդ սակայն հոն խիտ,  
Զերդ հովանի, որ չի դառնայ սիրտս ողջակէզ:*



## **ԵԿՈՒԽԾ**

---

Այտերուդ վառ վարդովն եկուր,  
Այգուն արծաթ շաղը վըրան,  
Շուրթդ համբոյրիս պատրաստ եկուր,  
Վարդերուն վառ գոյնը վըրան:

Երգի մը պէս հոսէ՛ եկուր,  
Ծարաւ սափոր՝ լինայ հոգիս,  
Որպէս մանուկ փախի՛ք եկուր,  
Ոտնածայնէդ ճանչնայ հոգիս:

Թեւովս հովուն վազէ եկուր,  
Շունչըդ անոր հետ շփոթեմ,  
Դրանս առջեւ յոգնած եկուր,  
Հոգիս հոգւոյդ հետ շփոթեմ:

Զերդ անառակ տըղայ մ'եկուր,  
Դուռիս զանգին հետ խաղալու,  
Պատիժ չունիս, դարձի՛ր եկուր,  
Զեռքըդ ձեռքիս մէջ դողալու:




## **ՍՊԻՇԵՐ**



Նետի մը պէս՝ մխուած սրտիս,  
Կ'ուզեմ հանիլ մերթ անկէ քեզ,  
Զը խորունկցած մէջը սրտիս.  
Բաժինդ առաւ նետըդ կեանքէս:

Հսպիներ շա՛տ ունիմ արդէն,  
Նոր վէրքերու չը մընաց տեղ,  
Աչքերդ անվերջ դեռ կը կարթեն,  
Խոցին անոնց մինչ չըկա՛յ դեղ...:


## **“ԿԸ ՍԻՐԵՄ ՔԵԶ”**



**Միշտ դուն պահանջող, միշտ ե՛ս պարտական,  
եթէ հաշուեփակ ընել հարկ ըլլար,  
Զոյգ բառդ այդ դողդոց կը մընայ միայն  
Վըրայ - դիր պահանջք ինձմէ անվընար:**

**Տուրքն ինչքա՞ն սակայն ծանր է այդ բառին,  
Որ միշտ յետնեալ պարտք կ'ունենամ քեզի.  
Միրտըս քե՞զ համար զարկաւ ողջ տարին,  
Ու մընաց դարձեալ պարտակա՞ն քեզի:**

## ԱՅՍ ԳԻՇԵՐ



Շաղն՝ աղամանդ գինդ է կախեր  
Ծառերուն մերկ թարթիչներէն,  
Տարփոտ հո՞մն է առտուն ցողեր,  
Թէ որբ սէրն է լացեր նորէն:

Ծարաւահիւծ շրթունքներուս  
Շաղն հոգիիդ տո՛ւր այս գիշեր,  
Ու ցրտահար որբուկ սիրոյս,  
Շողն աչքերուդ տո՛ւր այս գիշեր:




## **ԼՈԳԱՆՔ**



Երնէ՛կ գիրգ ծեռքին, որ մերկացուց քեզ,  
Տաշտին՝ որ տարփուտ պարուրեց քեզ սեղմ,  
Ու արծաթ շոգին, զերդ խունկ ատրակէզ,  
Ողջ - արծանիդ շուրջ ծաւալեցաւ մեղմ:

Երնէ՛կ թասին, որ մատներդ համբուրեց,  
Զուրին որ լըւաց քեզ մաքրամաքուր,  
Եւ օճառն ափիդ՝ հերքըդ վերածեց  
Փրփրայոյզ ծովու, ծեռքըդ գաղտակուր:

Երնէ՛կ քեզ դիտող լոյսերուն բեկբեկ,  
Զոյգ ողկոյզներուդ սարսուոին վըկայ,  
Երնէ՛կ աչքերուս, բիւրիցըս երնէկ,  
Լոյս ու կաթ մարմնոյդ մերկութեան վըկայ:



## ԱԼՊՈՄԻ ՄԸ



Ես քեզ անգիր կը յիշեմ,  
Անտիպ սիրովն հոգիիս,  
Դուն գի՞ր կ'ուզես ատոր դէմ,  
Որ վերյիշէ միտքըդ զիս:

Կեղծ խօսքերուն ըրած քէն,  
Անբարբառ թող որ արբիմ  
Հոգւոյդ եռուն հնձանէն,  
Բաժակ՝ ըրած սրտիկն իմ:

## **ԲԺՇԱՆՔ**



Դի՛ր ծեռքըդ սրտիս, քննէ՛ մատնահուապ,  
Խալը դաստակիդ քսէ՛ դուն անոր,  
Սիրտըս ողջ - մեռել՝ կը բուժուի ընդհուապ,  
Խալըդ բալասան, թէ քսես անոր:

Թեւերըդ մէջքիս՝ փողոսկրէ գօտի,  
Ոսպննեակ խալդ անոր աղամանդ հանգոյց,  
Այսպէս թանկ գոհար ո՞ր աղջիկն ունի,  
Ար զայն աներկիւդ ամէնքին տայ ցոյց:

Թեւերդ հոլանի, խաչանիշ վըզիս,  
Խալը դաստակիդ կախէ՛ կուրծքէս վար,  
Զերդ բժժանք պահեմ ես զայն՝ ու ան՝ զիս,  
Սէրս ապարանջան, խալըդ՝ յակինթ-քար:



## **ՎԵՐՋԻՆ ՊԱԴԱՑԱՆՔ**



*Մանուկ մը որպէս սիրտըդ բաց խօսէ',  
Բառերուդ նըւագն հոգւոյս մէջ հոսէ,  
Զերդ կարկաչն առուին, դո՛ւն հէքեաթ հիւսէ,  
Հեզնանքը կեանքին շրթներուդ՝ խօսէ':*

*Որպէս ծիծեռնակ, թեւով մետաքսէ,  
Սրտիս մէջ գարնան բունիկըդ հիւսէ',  
Սէրըս շաղախ տամ, սիրոյդ հետ խիւսէ',  
Կը քանդե՞ն մարդիկ, դուն նորէ՞ն հիւսէ:*

# ԲՈՎԱՆԴԻՌԱԿՈՒԹԻՒՆ

## I

### ՑԻՐՈՒՑԱՆ ՏԱՂԵՐ

Աւուղական բ' Յ. Քէշիչեան	
Աղբիւրի սէր	9
Ժամերք	10
Ցայզային	11
Մանուկներուն պէս	12
Հծծիւններ	14
Անդարձ	15
Անցանք	16
Ոգեկոչում	17
Անցնաղ տարին	19
Առտաւն կանուխ	20
Գիշերուան մէջ խորին	21
Զուրքօնք	23
Անմեղութիւն	25
Վերադարձ	26
Թղթիկ	28
Հէ՛ֆ սիրտ	29
Վայելք	30
Եղնիկ	32
Սուրբ կոյսին	33
Զեռքերը	35
Աչքերը	36
Փախանակում	37
Ասելութիւն	39
Ըղձանք	41
Երգ	43
Թերահաւատ	44
Կեանքը	46
Երազին	47
Գրգանք	49
Սիրտս քաղար	50
Հովուերգութիւն	51
Զուր կասկած	54
Լոյսի կարօս	55
Ցիրուցան	57

## II

### ՄՐՏԻ ՏԱՂԵՐ

Թրթումներ	61
Անողոք	62
Մրասացութիւն	63
Զեղում	64
Զմեռ գարուն	65

Պատրանք	66
Քըրում	68
Քէն	69
Պսակ	71
Կը բաւէ	72
Խօիր	74
Աղքիւրին առջեւ	76
Բողբ	77
Լուռ պատարագ	78
Հէմեաբ	79
Կարօս	80
Սփռվանք	81
Ոտնալուայ	82
Անձանօթին	84
Աւնանային	85
Հերանոսական	87
Թուսէ կղզեակ	89
Դժբախտութիւն	90
Ուպէս յաւութք	91
Տարփատենչիկ	92
Զեւր ջանք	94
Գրաւի	95
Փուլսն ալ	96
Մոռնա՛լ	97
Առանց յանգի	98
Տրտում գրոյցներ	100
Մորմ կը ժողվեմ	102
Հազար բարիք	104
Պարզ հարցում	105
Զե՛ւր է	106
Երշանկութիւն	107
Չսիրես իսկ	109
Նախազգացում	110
Երաւախոհութիւն	111
Անո՛յօ սուս	112
Վերին իմաստութիւն	113
Եկո՛ւր	114
Սպիներ	116
• Կը սիրեմ ժեզ	117
Այս զիւեր	118
Լոգանք	119
Ալպօմի մը	121
Բժժանք	122
Վերջին պաղատանք	124

## Վ Ր Ւ Պ Ը

Եջ	Տաղ	Սխալ	Ուղիղ
19	12րդ	կ'երգէ	կ'երնէ
31	1րդ	սանուկ	մանուկ
61	6րդ	յուշէ	յաւզէ
101	7րդ	կ'առչին	կառչին
108	8րդ	նախանձի	նախանձի

448888



ԳԻՆ 100 ՂՐԱ.

BIBLIOTHEQUE NATIONALE DE FRANCE



3 7513 02061089 4